

ՎԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐ ԹԻՒ 1

2643

ԿՆՈԶ ՄԸ ՀԱԻԱՏՔԸ

ԳՐԵՑ

ԱԼԻՍ ՖՐԻՄԵՆ ՖԼՐՄՐՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1920

244

\$ - 48

ԳԵՐԱԶԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻՒ 1


244
\$-48



ԿՆՈՉ ՄԸ ՀԱԻԱՏՔԸ

ԳՐԵՑ

ԱԼԻՍ ՖՐԻՄԵՆ ՖԸՐՄԸՆ



482001

Ա. ՊՈԼԻԿ

ՏՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏՔԵՂՄԱՆ

1920

2010

ԱՀ



ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐԻ ԱՌԹԻՒ



Մարիին ժինող Զեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Զեռքն իսկ է, անսկրպբնական դարերէ ի վեր զործած է եւ պիտի զործէ յաւիտեան: Հակառակ աշխարհս ու ազգերը յեղաւոզող, վերիվայրող փոփոխութիւններու՝ նոյն այս ժինող Զեռքը, երեմն երեւութապէս դանդաղ, երեմն անհասկեալիորէն բարդ, բայց տեսականապէս կ'իրազործէ Անհուն Միտքին Մեծ Ծրագիրը:

Վերջացող համաշխարհային ահաւոր պատրազմը, որմէ անցաւ աշխարհս՝ իբրև կրակէ, իր սահմնկեցուցիչ ու անբացատրելի յեղաւոզումներուն մեջն իսկ, կը հաւատանք քէ, մասն եւ այն Մեծ Ծրագիրին: Այս մեծ աղեքին պատճառաւ աշխարհին մեջ յառաջ եկան մեծ աւերենք, զորոնք վերաշինելու համար գերազոյն ճիզեր բափելու ուղան մըն է որ կը բացուի մեր առջեւ: Մեծ է նիւրական ու տնտեսական կորուսն ու աւերը. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խորհիլ անոնց վե-



39421-67
Հ. ՕԼԻՈՏՈՒՆ
ՀՍՍՌ-ԱԲԴ. ՀՀՊ
ՀԱՅ Ա. ՄԱՅԱԼԻՆԻ
ՀՅՈՒԱՆԻԿԱՆԻ ԱՎԿԱՆ

52 642 - Ա. Հ.

բաշինութեան ու դարմանումբն համար: Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ քրաւ այս մեծ աղէսին առթիւ, ոչ նիւրականն էր, ոչ ալ տնտեսականը: Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերները տիրօրէն անշափելի ու մեծապէս աւաղելի են: Նաև հոգիններ մահացան, շատ նկարագիրներ հայտայուեցան, շատ բարոյականներ խարարեցան, շատ հաւատքներ խախտեցան ու Բարիին ժինող Չեռքին սխանչելի շատ մը ձեռակերտներ փնացան առ յաւես:

Բայց հիմա ժամ է գործելու ամեն անոնց, որոնք Յաւիտենական Միակ Բարիին, ամենաբարին Աստուծոյ բարձրացնող զօրութեամբ գօտեպնդուած՝ պիտի սկսին վերաշինութեան սուրբ գործին՝ հոգիներու աշխարհին մէջ: Վերջին դժբախս փորձառութեամբ ա'լ աւելի զիտակցեցանք քէ շատ դիւրին և քանդելը, նոյն ատեն արդեն զիտէինք քէ շատ ու շատ դժուար էր ժինելն ու մանաւանդ վերաշինելը: Բայց այդ պատճառ մը չէ որ չվերսկսինք ժինութեան նույրական գործին, որուն կամաւոր ու համոզուած գործիշները ըլլալ բարձր առանձնաշնորհումն է իւրաքանչյւր Քրիստոնեայի:


Հետեւաբար, մենք եւս, հոգեւին զիտակից այդ սուրբ գործին կենսական կարեւորութեան ու անյետաձգելի պահանջին՝ բարոյական եւ հոգեւոր վերաշինութեան սատարած ըլլալու միակ բաղձանելով կը սկսինք նրատարակել ներկայ Վերաշինութեան Սատենաշարը, որ՝ կը յուսանք քէ՝ Աստուծոյ Ս. Հոգիին ժնորհենովը անկործանելի վերաշինութիւն յառաջ պիտի բերէ ընթերցողներու հոգիներուն մէջ:

ՆԱԽԱԲԱՆ



Եւելակայելի միակ պատճառ մը կայ որ կը յօժաւեցնէ զիս կեանիխս սիրելագոյն փորձառութիւնները գիրի առնել: Ու այդ պատճառը սա յոյսն է քէ ուրիշ որ եւ է կին մը, որ եւէ տեղ, որ եւէ ատեն, կրնայ նոր յարում մը, նոր փարում մը ունենալ իր հաւատքին, կամ իր հաւատքը իրեն, ծանօթանալով այն պարզ ու ամենօրեայ հաւատքի փորձերուն, զորոնք փորձած եմ ու քերի գտած չեմ երբեք: Այս էջերուս մէջ բրբուացող անհատական խազին համար ինքնարդարացումի փորձ իսկ չեմ ըներ. որովհետեւ կը խօսիմ այն բանին վրայ, զոր ես ինքս իրականացուցած եմ:





ԿՆՈՉ ՄԸ ՀԱԻԱՏՔԸ

Ա.

ՀԱԻԱՏՔԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Ի մնամ ըսել թէ չեմ յիշեր որ և է ժամանակ երբ
ես սիրած ըլլամ Աստուած իբր իմ սիրելի ու
սիրող Երկնաւոր Հայրս։ Թերեւս ըսելը ան-
սովոր բան մը ըլլայ և կամ Անոր հետ հաղորդակ-
ցութեան ըմբռնումիս մէջ թերի բան մը ունենամ։
բայց ես երբեք գիտցած չեմ թէ ինչ է Աստուծմէ
վախ ունենալ։ Իմ գեռատի ապրիքիս յիշատակ-
ներէն սկսեալ ինձի համար աղօթքը իմ Հօրս հետ
խօսակցիլ եղած է պարզապէս։ Զեմ կարծեր թէ
«աղօթասացութեան» ունակութեան պէտք զգացած
ըլլամ։ Այդ երբեք գոհացուցիչ չէ եղած ինձի համար։

Պարզ հայցուածի մէջ հաւատքի կանխագոյն փորձարկութիւններէն մէկը զոր կը յիշեմ, այսինքն իմ աղջնակութեան հաւատքիս, առնչութիւն ունէր այն պատմութեան հետ, որ շատ սիրելի էր մեղ՝ մանուկներուս, մանաւանդ երբ պատկառալից պատմուէր մեղ մեր բարի, ծերունի ու սպիտակ գդակով Մօրաքոյր Ելիզայի կողմէ։ Այդ պատմութիւնը կը խօսէր աղջնակն մը մասին, որ, հակառակ իր մայրիկին պատուէրին, ոտքը միայն գուլպայ հազած քալեց սենեակին մէջ և ասեղի մը վըրայ կոխեց։ Այդ ասեղին յառաջ բերած ցաւին պատճառաւ էր որ այդ անհնազանդ աղջնակը ստիպուեցաւ ոտքը աթոռի մը վրայ դրած նստած մնալ ձիշդ այն ատեն, երբ առջեւէն նուագախումք գացող թափոր մը կ'անցնէր ուրիշ փողոցէ մը, թափոր մը, որուն կը հետեւէին թաղին բոլոր տղաքները։ Հոս պէտք եմ խոստովանիլ և սրտաբաց յայտարարել թէ՝ այդ աղջնակին անհնազանդութեան գէպքը իր արժանի տպաւորութիւնը չի թողուց վրաս, բայց իմ խելքովս ցաւալի և տխուր բանը ան էր թէ՝ այդ խեղճ աղջնակը զրկուեցաւ նուագախումքով այդ թափորին մասնակցելու հաջոյքէն։ Բոլոր մանկութեանս ընթացքին, առաւելապէս իբրև արդիւնք այդ պատմութեան, լուրջ զգացում մը ունէի տախտակամածի վրայ ինկած ասեղներու նկատմամբ, ու եթէ երբեք արկածով ասեղ մը վար ձգէի, միշտ կ'ըսէի մեղմօրէն։ «Աստուած իմ, խնդրեմ ցուցուր ինծի այս ինկած ասեղը» Աստուած միշտ ցուցուց զայն ու ես ալ իմ կարզիս երբեք չի մոռցայ չնորհակալ ըլլալ։

Նոյնպէս տղայութեանս ատեն այնչափ շատ

կը սոսկայի որոտումէն որ առանց երեսս մօրս քղանցքներով ծածկելու զրեթէ մարելիք կուգար վրաս։ Այդ սոսկայի կեանք մըն էր, ու թէև դեռատի՝ սակայն աղէկ կ'ըմբռնէի թէ մայրական գիրկը մշտապարաստ պիտի չըլլայ կեանքի ապագայ փոթորիկներուն դէմ։ Ամառ մը այս մտածումը շատ աղջած էր վրաս — կարծեմ ութը տարուէի այն ատեն — երբ իմացայ կիրակնօրեայ Դպրոցի փոքրիկ ու բարեպաշտիկ պատմութիւն մը աղջնակի մը մասին, որ փայտանոցի մը մէջ էր և շատ կը սոսկար ճարճատումի այն ձայնէն որ մօտի բարձրունքն կը լսուէր։ Հայրիկը, որ հոն փայտ կարելով զբաղած էր, ձայն տուաւ։ «Մի վախնար, աղջնակս, հայրիկդ է ։» Բնականաբար այս պատմութեան բարոյականը սա էր թէ տղաքը որոտումէն վախնալու չեն, և ես ինքնարերաբար հասսայ այն հետեւութեան, որ մինչեւ այդ ատեն վրաս ծանրացող վախի այդ տագնապէն աղատուելու միջոց եղաւ։ Տէրո՞ւ հետ խօսեցայ այդ մասին և հաւանեցայ Անոր վրայ հաւատք ունենալ ու ա՛լ չի վախնալ։ Կեանքիս կէս դարու շրջանը անցուցած եմ հիմա և շատ տարիներ անցած են այն ժամանակէն ի վեր երբ երեսս մայրական գիրկին մէջ կը պահէի, բայց իմ մանկունակ հաւատքը երբեք յուսախաբ ըրած չէ զիս ու ես հիմա իսկ որոտումին մէջէն կը լսեմ Անոր ձայնը, որ կ'ըսէ։ «Մի վախնար, աղջնակս, Հայրիկդ է ։»

Անգամ մը երբ հիւանդ էի, տառապալից դարմանումի մը պէտք կար. կը յիշեմ այն աթոռը ուր մայրիկս նստած էր, կը յիշեմ այն սարսուռը որ կոնակս ի վար սողոսկեցաւ այդ առթիւ ու գրեթէ

ճչեցի . «Աղօթէ , մայրիկս , աղօթէ :» Գիտէի թէ Աստուած պղտիկ նեղութիւններու մէջ իսկ մեր օդնութեան կը համնէր :

Դպրոցական աղջկայ կեանքի շրջան մըն ալ ունեցայ երբ կարծեմ Աստուծոյ շատ վիշտ պատճառեցի : Անոր վրայ հիմա ունեցած խորունկ հաւատափիս մէկ պատճառն ալ սա է թէ՝ Ան շատ երկայնամտութեամբ վարուեցաւ ինծի հետ այն ատեն : Միշտ աղօթաժողովի կ'երթայի , բայց վայելուչ լրջութեամբ մը չէի վարուեր հոն : Յիշտաւկելի առիթով մը հոգեւոր պաշտօնին ատեն «փորձուեցայ» հովանոց մը բանալու և բացի իսկ : Մօսս նստող մարդ մը ինծի պէս յանդուզն աղջկան մը պատշաճ դասը տալու համար մայրիկս հետ տեսակցելու յանձնառու եղաւ : Ան մարդ մըն էր որուն ժպտիլը տեսնուած չէր և յաճախ կը քնանար աղօթաժողովի պահուն՝ մինչեւ որ հովանոց բանալու պէս շահեկան բան մը չարթնցնէր զինքը : Աստուած միշտ կը ժպտէր , և ինչպէս նախապէս ըսի , այն իրողութիւնը թէ Ան ա՛յնչափ երկայնամիտ եղաւ ինծի հանդէպ , կրնամ մինչեւ իսկ ըսել գրաւիչ , մեծ բաժին մը ունէր իմ Անոր վրայ ունեցած հաւատափիս մէջ այն ատեն , և կարծեմ նոյն իսկ մինչեւ հիմա :

Հոգեւոր մեծ արթնութիւն մը մեծ համեմատութիւններ առած էր մեր քաղաքին մէջ երբ ես տասնը երեք տարու աղջնակ մըն էի և իմ նորաաի բարեկամներոււ հետ հոգեւոր պաշտամունքներուն կը յաճախէի : Գիշեր մը եղաւ գոր անմոռանալի կերպով կը յիշեմ : Քարոզիչը , որմէ շատ կը վախնայի , դէպի ինծի եկաւ ու ըսաւ . «Ի՞նչպէս կ'ըզ-

գաք այս զիշեր :» Ու ես պատասխանելու պարտաւորութենէն խուսափելու ձեւով մը ըսի անմիջապէս՝ քովս նստող աղջիկը մատնանշերով . «Ճիշտ այնպէս ինչպէս կը զգայ այս օրիորդը» «Վստահ էի թէ ան ինձմէ աւելի բարի աղջիկ մը ըլլալուն համար յարմար պատասխան մը ունէր պատրաստ , և այնպէս ալ եղաւ : Սակայն ես համարձակութիւնը չունեցայ այն ատեն եկեղեցիին անդամակցելու , որովհետեւ այդ օրուան պահանջներուն մէջ ինքզինքս թերի կը զգայի : Մինչեւ որ հօրենական տունէս հեռու տարի մը անցուցած չէի՝ հրապարակաւ Քրիստոս խոստովանած չէի ու այն ատեն իսկ կրօնական որոշ համոզումներով չէր : Հիմա կը յիշեմ թէ ի՞նչպէս ըսի երիտասարդ հովիւն . «Բարի ըլլալու խակապէս փափաք չունիմ , բայց այդ փափաքը ունենալ շատ կը բաղձամ» Եւ հովիւը յայնեց թէ յոյս կար ինծի համար :

Եկեղեցիին անդամակցած ատեններս էր որ զօրաւոր փափաք մը կը զգայի գէպի մասնաւոր ներքին առաքելութեան գործը և այդօրինակ տառաքելութիւններէն մէկուն անօրէնին հետ տեսակցութիւն մը ունեցայ . այդ քարտուղարը զիս մասնկութենէս ի վեր կը ճանչնար : Ըսի անոր թէ կը փափաքէի որ ինծի առիթ մը տրուէր երթալու համար աչքէ հեռու տեղ մը , ուր կարենայի ուսուցանել բարեսիրական ձրի գպրոցի մը մէջ : Երբեք չեմ մոռցած այն հանդարտ ու երկիւղած կերպը որով ան յայտնեց ինծի թէ այդօրինակ գործեր նախ և առաջ կրօնական էին ու ես կը զգայի «կոչում» մը ատոր համար : Հիմա չեմ յիշեր թէ մեր եկեղեցիին մէջ պաշտամունքի ատեն հովանոց բա-

ցած գիշերս աղօթաժողովին առաջնորդողը ի՞նք էր՝ թէ ոչ, բայց եթէ ինք էր, զարմանալի չէր որ այլօրինակ բարեսիրական գործի մը յարմարութեանս մասին տարակուսէր։ Բայց Աստուած փափաքս զիտէր, ու երբ Ան ու ես խօսեցանք այս մասին, ինձի այնպէս թուեցաւ թէ Ան կը ծրագրէր ինձի համար ապագայ գործ մը, որով փոքրիկ բաժին մը պիտի ունենայի մեր երկրին բարձրացման մէջ։ Եւ իմ կեանքիս վերջնագոյն երջանիկ տարիներուն՝ երբ խոնարհաբար առանձնաշնորհուած էի մեր երկրին ամբողջ տարածութեան վրայ հոգեւոր գործին մէջ բաժին ունենալու՝ մէկէ աւելի անգամներ վերյշեցի այն տեսակցութիւնը զոր ունեցած էի այդ գրասենեակին մէջ և յուսացի թէ այդ սիրելի ծերունին, որ չատօնց Երկինք փոխադրուած էր, արդէն փոխած պիտի ըլլար իր գաղափարը իմ կոչումիս կամ յարմարութեանս մասին։

Մինչեւ քսան տարու եղած ատեմներս էր որ հաւատքս Փիզիքական գիծերու վրայ էր։ Եթէ երբեք կարելի է ինձի համար մատս դնել կեանքիս մէջ տեղ մը ու ըսել թէ այն ատեն կամ այն տեղն էր որ դարձի եկած էի՝ այդ ատենը կամ տեղը պիտի ըլլար գարնանամուտի գիշեր մը երբ կը նստէի սենեակիս պատուհանին առջեւ, որ նոր Անգլիոյ ամենասիրուն լիճին վրայ կը նայի։ Երբ հոն կը կենայի՝ կը խնդրէի Աստուծմէ, աւելի լըրջութեամբ քան որմէ բանի մը համար նախապէս, տալ ինձի իմաստութիւն որ օգնեմ ուրիշ հոգիի մը երկնաւոր լոյսը գտնելուն՝ կեանքիս մէջ շատ ժեր չկան որ գրոշմուած ըլլան յիշողութեանս մէջ,

ինչպէս այդ ժամը ցարդ։ Նամակը, զոր այն ատեն գրեցի Աստուծոյ առաջնորդութեամբ, ինչպէս նաև անոր պատասխանը՝ միշտ պահած եմ իրեւ թանկագին գանձ մը։ Ահաւասիկ անոնց ընդօրինակութիւնը. —

«Դուք ձեր մայրը կը սիրէք, որովհետեւ անձեր մայրն է։ Այնչափ զիւրին չչ նաև սիրել զԱստուած, որովհետեւ ձեր Հայրն է Ան, ինչպէս նաև Հայրը այս երջանիկ տիեզերքին։ Կը հաւատամ թէ կը սիրեք զԱյն։ Դուք հարկաւ որչափ մարդկութեան՝ նոյնչափ ալ ձեր անձին մասին կը խորհիք։ «Յու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սիրառվդ . . . Քու ընկերդ սիրես քու անձիդ պէս։» Կը խորհիմ թէ գուք արդէն Քրիստոնեայ էք՝ եթէ այդպէս խորհիք։ Եթէ գուք Աստուծոյ նայիք, փոխանակ մարդերու և ձեր անձին նայելու, ու եթէ աւելի հաւատք ունենաք ձեր հաւատքին վըրայ, չուտով պիտի աղատիք ձեր անհանդարտութենէն։ Մի կարծէք թէ ձեզ ստիպումով բռնադատել կ'ուզեմ։ Երբեք։ Այս նիւթին վրայ չպիտի գրեմ ձեզ մինչև որ գուք չանդրադառնաք։ Պատասխանելու ստիպուած ալ մի զգաք։ Պատասխան չպիտի սպասեմ։ Միայն պիտի փափաքէի թէ գիտնայիք որ ձեր զիրքը կը գնահատեմ և կը համարիմ ձեզի։»

«Թէս գուք ձեր երկտողին պատասխան չէք պահանջեր, բայց չեմ կրնար իմ սրտագին ու անկեղծ չնորհակալութիւններս չյայտնել ձեզ զայն զրելուդ համար։ Եթէ զիտնայիք թէ ի՞նչ զգացի զայն կարգալէ ետքը, կամ եթէ մեր հովիւը զիտնար թէ ի՞նչ վիճակի մէջ թողուց զիս անցած կի-

բակի իր քարողին վերջը , գուշ և ան պիտի զգացիք թէ յարմարապէս վարձատրուած էք ձեր ըրածաներուն համար , այսինքն , եթէ Քրիստոնէական կրօնքը է ան լինչ որ ես կը փափաքիմ հաւատալ թէ է , թէ անոր քարողը թէ ալ ձեր քարողը — որովհետեւ ձեր երկտողը քարող մըն էր — լինծի ուղղուած , մէջս արթնցուցին բան մը որու մասին նախապէս չէի հաւատար թէ ունիմ : Շատ ուրախ եմ սա երկու բաներուն համար , նախ որ այդ երկտողը ինչի տուիք , ու երկրորդ ճիշդ ատենին տուիք : Քրիստոս զօրաւոր դաշնակից մը ունի մէջս հիմա , ինչ որ չունէր շարաթ մը առաջ : Այդ դաշնակիցը երկու քարողները և իմ բնութիւնս ստեղծեցին : Այդ քարողներուն համար ձեզի և հովիւին իմ չնորհակալութիւններս կը յայտնեմ այնպիսի անկեղծութեամբ մը զոր ցարդ չեմ դրած խօսքերուս մէջ : »

Երբ նայիմ այն հոյակապ գործունէութեանց Աստուծոյ Թագաւորութեան համար , գործունէութիւններ որոնք յառաջ եկան իբրեւ արդիւնք այդ երիտասարդ կեանքին իր Տէրոջ կատարեալ նուիրումով՝ այսօրուան հաւատաքս անբացատրելիօրէն կը զօրանայ : Խորհեցէք թէ մննք կարող ենք մեզ Հայր յայտարարել էակ մը , որ կը յօժարի գործածել ազդեցութիւնը յիմար , չնչին աղջկան մը՝ այսշափ կարեւոր արդիւնք տուող գործի մը մէջ : Ա. ս բոլորը իմ պատանութեանս հաւատաքը խորացուցին , կամ աւելի ճիշդը հոգեւոր հաւատաքի մը ծնունդ տուին : Այս՝ Գիրքին ըսածին պէս եղաւ ճիշդ . «Ապա եթէ ձեզմէ մէկը իմաստութենէ պակսած ըլլայ , թող ինդրէ Աստուծմէ , որ ամե-

նուն առատապէս կու տայ ու չնախատեր , և անոր պիտի տրուի : » Սակայն , մինչև իսկ այդ վճռական պահուն չեմ կարծեր թէ որևէ ձեւական աղօթք մը մատուցած ըլլամ :

«Ան ըսաւ ինձ իմ պարտեր ,
Ան սորվեցուց իմ զանեներ ,
Ու խալեցինք իիր ընկեր ,
Իմ Տէրս ու ես : »





Բ.

ՇՆՈՐՀՔԻ ՏԵՂ ՇՆՈՐՀՔ

Վարձիս իբրեւ հետեւանք՝ եթէ այդպէս էր՝
սէրը, իմ կեանքիս մեծագոյն սէրը եկաւ
ինծի: Միշտ ուրախ եղած եմ թէ չեմ ծնած
հոգեկան տրամադրութեամբը այն տարիքոտ տիկի-
նին, որ «Մեղք, այդ տեղերը հասանք»: բացա-
գանչեց, երբ փոթորկի բոնուած նաւին նաւա-
պետը ըսած էր: «Յոյսերնիդ Աստուծոյ վրայ զրէք:»
Ես երբեք աւելի գիտակից եղած եմ Երկնաւոր
Հօրս վրայ ունեցած հաւատքիս, կամ պէտքը զգա-
ցած եմ անոր քաղցր ու առաջնորդող խնամքնե-
րուն քան թարմութեանը մէջ մեր սիրոյ կեան-
քին: Եթէ երբեք կեանքի մէջ կայ ատեն մը երբ
երկու հոգի Աստուծոյ շատ մօտենալու են, յաճախ
խօսելու են Անոր հետ, ու լսելու են Անոր ըսելի-
քը, ան ալ անոնց միասնաբար կեանքի ճամբոր-
դութեան սկսելու ատենն է: Փոթորկալի օդի հա-
մար մժերուած հաւատք մը ունենալ բաւական չէ՝
գործածուելու համար իբրեւ վերջին ապաստանա-
րան: Ես Աստուծած ա'լ աւելի սիրեցի մարդկային-

այն նոր սիրոյն համար որ պարփակեց իմ կեան-
քիս ամբողջութիւնը: Երբեք կարող եղած չեմ
հասկնալ թէ այս աշխարհիս մէջ ամէն ոք, հսա-
պաշտականէ տարբեր շարժառիթով իսկ ըլլայ,
ինչո՞ւ հաւատքը չի մշակեր — տեսական բացարձակ
հաւատք մը մեր Երկնաւոր Հօր վրայ: կամ ինչո՞ւ
իւրաքանչիւր երիտասարդ զոյց իբրև կեանքի նշա-
նաբան չընտրեր այն, զոր մենք ընտրեցինք — «Ա-
ռաջ իմորեցէք Աստուծոյ թագաւորութիւնը և
անոր արդարութիւնը»: Որովհետեւ միզմէ ով է
որ չ'անձկար «այդ բոլոր բաները», որոնց համար
խոսառումը կ'ըսէ թէ մեզի պիտի արուին: Ցիսուսի
ըրածը շատ պարզ պահանջ մը կ'երեւայ, բայց
վարձքը զարմանալիօրէն մեծ է:

«Երէ մեր սերն Անոր հանդեպ շատ պարզ ըլլար,
Հաւատք պիտի ունենայինք խօսին համար.
Արեւալոյս պիտի ըլլար մեր կեանքն ամբողջ՝
Քաղցրութեամբը մեր Տերոց:»

Ամառնային կիրակի օր մը, երբ դեռ մեր ըն-
տանիքը երեք տղայ ունէր, այցելու հովիւ մը մեր
եկեղեցին մէջ «Ծնորհքի տեղ չնորհք» բնարանին
վրայ քարոզ մը խօսեցաւ: Այդ քարոզը իմ մէջս
արթնցուց մտածման բոլորովին նոր ուղղութիւն
մը, որ զիս չի լքեց երբեք: Այդ օրը, մինչ եկե-
ղեցին տուն կ'երթայի, միտքս շատ արագ կը
գործէր: Աստուծոյ հետ ունեցած մտաւոր հաղոր-
դակցութիւնս զբեթէ կրնամ վերյիշել: Այսպէս կը
խորհրդածէի: «Աստուծած իմ, ևս Քեզ բոլոր սիր-
տովս, բոլոր հոգիովս կը սիրեմ և աւելի չնորհք
կը խնդրեմ: Իրա՞ւ է թէ, ինչպէս երէցը ըսաւ,

շատ փորձութիւններ պիտի ունենանք, գեռ չնորհք չը ստացած, և թէ աւելի չնորհք պիտի բարդուի այդ չնորհքին վրայ՝ աւելցած իւրաքանչիւր փորձութեան համար: Զուրին երեսը ցոլացող այդ արեւալոյսը որչափ պայծառ է այսօր: Խոսերը որչափ կանաչ են: Ի՞նչ կատարելապէս գեղեցիկ աշխարհ է այս: Ահա մեծ մայրը մանկիկնն հետ փողոցն ի վար կուգայ զիս դիմաւորելու համար: Էհ, անուշիկ Աստուածս, ի՞նչպէս պիտի կարենամ չնորհք ստանալ՝ եթէ ան կրելիք փորձութիւններէս կախեալ է, և այժմ ոչ մէկ փորձութիւն ունենալ կը թուիմ:»

Եւ Աստուած պատախանեց թէ այդ փորձութիւններու հարց մը չէր բնաւ: Այլ այդ ըսել էր թէ մենք այնչափ մօտ ապրելու ենք Անոր որ մեր սիրտերը բաւականաչափ զօրաւոր ըլլան կրելու ամէն ինչ ուրախութիւն, վիշտ, պատախանատութիւն, նեղութիւն, բարօրութիւն, ծախորդութիւն, հիւանդութիւն կամ առողջութիւն: Ան պէտք է զիւնայ միշտ՝ մեզի համար լաւագոյնը: Ան ըսաւ ինծի թէ նոր չնորհք ստանալու համար փորձութիւններ փնտուելու պէտք չունէի, այլ պէտք էլի բաց պահել սիրտս ընդունելու ինծի ինկած բաժինը: Այս՝ իմ մանկական հաւատքի փորձարկութեանս մէկ կրկնութիւնն էր, որ այդ Կիրակի կէսօրին սիրտս թեթեւացում և ինդութիւն տուաւ՝ առյաւէտ ջնջելով միտքէս հարց մը, որ այլապէս վեասակար պիտի ըլլար ինծի: Աստուած ձիշտ ժամանակին ինծի ցուցուցած էր թէ ուր էր ասեղը, ու այսպէսով չի վեասուեցայ անկէ ու չի զրկուեցայ կեանքի թափորէն և նուազախումբի

երաժշտութիւնը վայելելէն: Միշտ ուրախ զգացած եմ որ երէցը արձակուրդի առթիւ խօսած էր այդ քարոզը և թէ քսան տարիներ ետքը, ու այդ հին բեմէն երեք հաղար մզոն հեռու՝ առիթը տըրուած է ինծի երէցին իմ չնորհակալութիւնս յայտնելու համար:

«Իմ կեանքիս դուռը բացի ես մէկ օր Որ ներս ընդունիմ իմ Տերս, Յիսուս, Խնդրեցի որ կեանքս լեցրնէ բոլոր, Եւ տեղ չի մընայ ա՛լ իմ մեղներուս:

Երբ կեանքիս դուռը բացի ես ա՛յն օր, Խաղաղութիւն մը պարուրեց հոգիս, Վարանք ու վախներ ցնդեցան անզօր, Փրկչիս պէս ըլլալ փափաքն եր սիրտիս:

Երբ դուռը բացի եր անուե ձայնին՝ Ներս մըսաւ իրեւ ընկեր մը բարի, Ու հետք ընթրեց, եւ ինչ որ ունիմ Խնդութեամբ Անոր ոսկերուն դրրի:

Նաս ուրախ եմ որ բացի սիրտիս դուռ՝ Ընդունելու իմ ազնիւ Մըսերիմ, Պիտի չունենանք բաժանում սրխուր, Երբ ցըման մընամ ես հաւատարիմ:

Ա՛լ բընաւ պիտի չի փակեմ համբան, Անոր գործն ինծի հանոյք մըն է յար, Երբ ես ալ բախնիմ դուռն արեայուրեան՝ Ան պիտի բանայ դուռը ի՞նչ համու:

Միջձմեռնային կիրակի յետմիջօրէ մը անդրամիկ տղուս՝ Դաւիթի՝ հետ սառած լիճին վրայէն կը քալէինք։ Մեր սիրական հայրիկը տունն էր միւս տղաքներուն հետ։ Խրիկնամուտի մեր այս վերադարձի ճամբրոգութեան պահուն սաստիկ հով մը կը փչէր ու շատ դժուարութեամբ կը քալէինք։ Մինչ հինգ տարու տղեկիս ձեռքէն բռնած կը քալէի՝ ըսի անոր. «Բաւական դժուարին ճամբրոդութիւն մըն է այս, չէ՞ Դաւիթ։» Տղեկը պատասխանեց զուարթօրէն. «Այս, բայց ես աչքերս հայրիկս տունին մէջ փայլող լոյսին յառած եմ և զիտեմ թէ շատ չանցած հոն պիտի հասնինք։» Ես մինչև այն ատեն սահուն սառոյցին վրայ կը նայէի, ես ալ աչքերս վեր առի ու տեսայ պայծառ լամբարը որ կը վառէր «հայրենի տուն»ին մէջ, ինչպէս կը կոչէր Դաւիթ լճեղերքի իր ծննդավայր տունը։ Գրեթէ իրիկնամուտ էր, ստուերները երկարած էին ու սիրական հայրիկը միւս տղաքներուն հետ պատուհանին առջև նստած մեղ կը սպասէր։ Այդ՝ պզտիկ տղեկէս ինծի արուած հաւատքի հիանալի դաս մըն էր, որ երկար տարիներ օգտակար եղաւ ինծի, երբ կեանքի ճամբան սահուն ու փոթորկալի կ'ըլլար։ Հաւատքս պարերաբար մըշտարթուն պահած եմ Հօրս Ծունին ճրագը զիտելով և զիտնալով թէ «Շատ չանցած հոն պիտի հասնիմ։» Ես միշտ ա՛լ աւելի որոշ ու յստակ «Երկինքին մէջ կը տեսնեի ինձի տուն,

Պատուհանեն նառագայրող լոյս փայլուն։»

Այս, երկինքի մէջ, ուր զաւակներուս հայրը, անոնցմէ երկուքին հետ հիմա կը սպասէ ընտանիքին մնացեալ անդամները ողջագուբեկու համար։

«Մենք ամենս ալ տուն պիս՝ երբանի, Զօրենական վերին տուն, Ուր կը սպասեն լոյս ու խայտանի Մեր ամենուս սիրտերուն։

Հոն ա՛լ վիշեր պիտի չըլլան, Վիշեր՝ խոցող սիրտը մեր, Պիտի չըզգանի ա՛լ բաժանման Դառնուրիւնը եւ ցաւեր։


Պիտի Երջինի խաղաղութեան Գետափին վրայ ծաղկալից, Ու լրւացուինի ջուրին մէջ այն՝ Ըլլալու սուրբ եւ անբիծ։

Հոն, մեր կեանքին մէջ երկնաւոր, Մեզ բերկրանի մը սրտագրաւ Պիտի ըլլայ, ա՛ն, իրա՛ւ որ, Մեր այս ըրդան որ մեռաւ։»

Մեր սիրական Դաւիթը իր մօր այսպէս խելացիօրէն խօսկէն հազէւ թէ ամիս մը ետքը յանկարծ ձգեց մեր երկրաւոր տունը և Աստուծոյ քով գնաց։ Այդ կարծատեւ, սաստիկ հիւանդութիւնը կեղծմաշկ կը կոչուէր։ Կէս գիշերուան տաենաները, սոսկալի մտահոգութեան ժամերէ ետքը, ուրիշ սենեակ մը գացած էի մանկիկիս կաթ տալու, ուր երբ վերադարձայ եւ զգացի թէ մահուան սենեակը կը մտնէի, սոսկումի հսկայ ալիք մը ողողեց զիս ու սա խօսքերը փսփսացի։ «Ով Տէր, ինչ պիտի ըլլայ արդեօք եթէ այսչափ ուխտադրու-

թիւններէս ետքը տոկալու անկարող գանուիմ:» Մէջէն անցած սենեակիս մէկ սեղանին վրայ զըրուած էր «Օրական Սնունդ» անունով գիրք մը, որուն մէջ տարուան իւրաքանչիւր օրուան համար նշանակուած Ար. Գիրքի համար մը ինծի օգտակար եղած էր: Այդ բոլոր համարները գոց գիտէի, առաջինէն — «Եւ քու ոյժդ քու օրերուդ չափ ըլլայ,» մինչեւ վերջինը: — «Այո, չուտով կուգամ ես:» Յաճախ բանգէտի հովեր առնող մարդերու հեղնանքով խօսիլը լսած եմ այնպիսիներու մասին, որոնք տագնապներու մէջ պատահական օգնութեան մը համար Ար. Գիրքը կը բանան: բայց այդպէս ընողներու համար շատ համակրութիւն ունիմ հիմա: Այդ «Օրական Սնունդ» գրքոյկը խլեցի ինչպէս խեղդուող մէկը պիտի բոնէր փրկութեան միջոց մը և այդ օրուան, 18 Յունվարի համարը բացի և կարդացի: «Անիկա Տէրն է: իր աչքերուն հաճոյ երեւցածը թող ընէ:» Երբ ներս մտայ և այդ փոքրիկ ձեռքը ձեռքիս մէջ առի, մինչ ան մասուան ցուրտով կը պաղէր, ալ մոռցած էի կեղծմաշկը: Ան իմ Տէրս էր որ իմ սիրական զաւակս տանելու եկած էր՝ իրեն միայն ծանօթ պատճառով մը: Եւ մինչ մեր սիրելի բարեկամը, աղջիկնութեան կիրակնօրեայ Դպրոցիս հաւատարիմ ուսուցիչը, որ մեզ՝ երիտասարդ ծնողներս՝ մեր այս անդրանիկ վիշտին մէջ սրտապնդելու եկած էր, ի՞ֆ. սաղմոսը կը կրկնէր, տեսանք երկինքի բացուիլը՝ մեր տղեկը ներս ընդունելու համար: Մարդերու համար գիւրին է ըսկե: «Եթէ հակաթոյն շինուկի օրերուն ըլլար,» «Եթէ ասանկ ըլլար,» «Եթէ անանկ ըլլար կընար ազատիլ:» բայց գիտեմ թէ այդպէս չէ:

Հաւատքս չթոյլատրեր ինծի վարանոտ ձեւով մը ըսելու թէ կարծեմ այնպէս չէ: Գիտեմ, գիտեմ թէ Ասոուած ծրագիր մը, լաւագոյն ծրագիր մը ունի մեր բոլորին կեանքին համար, և մինչ կը սպասէ որ մենք՝ մեր և այս աշխարհիս մէջ մեզի յանձնուածներուն մարմիններուն մասին մեր կրցածը ընենք, զանոնք պաշտպանելու համար, կեանքին արդիւնքը և մանը Անոր ձեռքին մէջն են: Մենք մէկու մը մեզմէ մեկնումին իրեւ պատճառ կեղծմաշկը կամ մահապիթ սակաւարիւնութիւնը կուտանք, բայց հոգիին զայն տուող Աստուծոյ դառնալը Անոր գործն է միշտ, և զայն կը կատարէ սիրով ու անարկած: Եթէ այս ճշմարիտ չէ, ինչպէս պիտի մեկնենք այն շատ մը տղաքներու վիճակը, որոնք հիւանդութեան պահուն զուրկ են ամէն տեսակ իննամքներէ ու նորէն ալ կ'ապրին, կամ ինչպէս կրնանք բացատրել «մաղապուրծ» ազատումը «արկածալի» մահէ: Աստուծած ուղեց Դաւիթը: Եթէ յարմար դատէր՝ հիւանդութեան տեղ կառք մը կը զրկէր զայն տանելու համար: Հարկաւ, եթէ հիմա գործածուող գարմանները այն ատեն ըլլային՝ այդ միխթարութիւն մը պիտի ըլլար ծնողքին համար, բայց արդիւնքը նոյնը պիտի ըլլար: Շատ կը ցաւիմ որևէ կնոջ մը վրայ, որ Մահուան Հրեշտակը պիտի դիմաւորէ դուռը, առանց ըսել կարենալու. «Անիկա Տէրն է: իր աչքերուն հաճոյ երեւցածը թող ընէ:» Զիւնը մեղմ ու հանդարտ կերպով կ'իջնէր այն պղտիկ սպիտակ դագաղին վրայ երբ զայն տարին մեր տունէն, և այդպէսով մեր հաւատար հնթարկուեցաւ իր առաջին խոշոր փորձարկութեամբ ամառ մայիս անիսախտ մնայ: ՀՀ. Բնութեական ՀԱՍՏ-ԱՐՄ. ԾՊ



Սակայն, հակառակ ասոր, մենաւորութեան ամպ մը կախուեցաւ վրաս, վիճակ մը, որուն փորձառութիւնը ունեցող մայր մը կրնայ հասկնալ միայն։ Մեծապէս փորձուեցայ ձեռքերս բանալու և գոչելու. «Չեմ կրնար տանիլ։» Կը խորհէի այն երկար տարիներուն վրայ, որոնցմէ ետքը միայն պիտի կարենայի տեսնել զայն հաւանաբար։ Շատ մը ուրիշ մայրերու պէս՝ միացած երկու զաւակներս կ'անտեսէի, այդ անհասանելի Այլուրը տեսնելու համար։ Օր մը Աստուած խօսեցաւ ինծի։ Վաստան եմ որ Անոր ձայնը լսեցի։ Վայրը աներեւակայելիօրէն անյարմար էր — Պոսթոնի Հանովր փողոցին ձիաքարշ կառքերէն մէկուն մէջ — և առ հա թէ ինչ ըստ ինծի Աստուածոյ ձայնը. «Իրա՛ւ, Զիս կը սիրե՞ս և ինծի կը հաւատա՞ս։» — «Այո։» «Երբէք աղօթաժողովի մէջ եղած ու վաստանութեամբ կրկնած ես թէ Ս.մէն բանի կարող եմ Քրիստոսով՝ որ զիս զօրացուց։» — «Այո։» «Է՞ն, շատ աղէկ. եթէ ուզես կրնաս տիրութեան այդ ամպէն դուրս ելլել։» Ա՛ն, հոդ էր դժուարութիւնը, և գիտեմ թէ շատ մը կիներու համար ալ այդ իսկ է զըժուարութիւնը։ Զէի փափաքած աւելի աղէկ զգալ։ Բայց խոստացայ Անոր, հոն, ճիշդ այդ աղմկոտ կառքին մէջ, թէ իրմով, որ զիս պիտի զօրացնէր, նորէն պիտի ելլէի, և ելայ իսկ։ Մէկը պիտի ուզէր գիտնալ թէ յաջորդող ձմրան երկար զիշերներուն մէջ իմ վաղամեռիկ տղեկս փնտուեցի։ թէ ոչ։ Այո, հարկաւ փնտուեցի։ Բայց հաւատքով տեսնել կը կարծէի զաւակս իր նոր տունին մէջ — իմ զաւակս, անտարակուսելիօրէն իմս, բայց նոր հոգեւոր մարմինի մը մէջ։

Երբեք մանկիկ մը եկած է ձեր տունը։ Է՞ն, ուրեմն ըսէք ինծի, ի՞նչպէս եղաւ որ այդ անմահ հոգին մտաւ այդ պարլիկ մարմինին մէջ ու զայն ըրաւ կենդանի ներկայութիւն մը։ Դո՛ւք ալ չէք գիտեր, ես՝ ալ չեմ գիտեր։ Բայց գիտէք թէ ան եկաւ, դուք զայն սիրեցիք ու իբրև ձերը ձանչցաք։ Արդեօք գաղտնիքը աւելի մեծ է, երբ այդ անմահ հոգին մեկնի քան երբ զայ։ Թէ ի՞նչպէս այդ հոգին, որ մէջը բնակած այդ մարմինը ա'յնչափ սիրելի կ'ընէր, իմ աხսողութենէս հեռու հոգեւոր մարմին մը հագաւ, այդ ես՝ ալ չեմ գիտեր, դո՛ւք ալ չէք գիտեր։ Բայց գիտեմ թէ այս եղաւ և ատեն մը, տեղ մը պիտի ձանչնամ հոգեւոր մարմինները անոնց, որ ինծի կը սպասեն մեր երկնաւոր Տունին մէջ, ճիշդ այնպէս ինչպէս ձանչցայ և սիրեցի Փիղիքական մարմինները իմ մանկիկներուս՝ երբ առաջին անգամ տեսայ զանոնք։ Չեմ կրնար բացարեկ, ոչ ոք կրնայ բացարեկ. բայց գիտեմ թէ այսպէս է։

«Երկար վաղուան համար՝ Յոյս,
Կարն այսօրուան համար՝ Ոյժ,
Հաւատք՝ կեանի ծովին վրայ,
Սէրն ալ սիրեսէս կը քրբուայ։»





Գ.

ՓՈԽՈՒԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒ ՆԵՐՔԵՒ

Ամ կարծիքով, Սատանային համար մէկու մը հաւատքը խախտելու եղական առիթ մըն է որ և է անսակ մեծ փոփոխութիւն մը՝ որուն կ'ընկերանան կեանքի նոր վերյարմարումներ։ Մեր հին եկեղեցին մէջ օր մը տիկին մը ըստ ինծի. «Ձեղի համար շատ դիւրին է ընտանի զգալ հոն, ուր ծնած, մեծցած էք ու ամէն մարդ կը ճանչնաք։ Զէք գիտեր թէ ի՞նչ պիտի զգայիք երբ յանկարծ փոխազրուէիք ձեր տունէն հեռու, անձանօթ անձերու մէջ»։ Ընդունեցի թէ կրնայ այդպէս ըլլալ։ Բայց նոյն ատեն ինքնիրենս կը խորհէի այն մարդուն վրայ, որ իր հայրենիքն հաղար մղոն հեռու փոխազրուած ըլլալով իսկ կ'ըսէր. «Կը զարմանայի գտնելով թէ ինքզինքս ինծի հետ բերած էի։» Ինծի համար ալ փորձութիւնը չուշացաւ և հայրենաբազութեան տառապազին զգացումներ զրեթէ սպառնացին իմ հաստատամութեանս՝ երբ նոր Անգլիոյ հողէն արմատափիլ եղայ. Շիքակոյի մօտակայ դաշտագետիններուն

վրայ հաստատուելու համար։ Հոն՝ Նոր Անգլիոյ լիճին խորունկ հայրենաբազութիւնը և հին սիրական դէմքերու կարօտախտը սաստկօրէն զգացի և արցունքի հեղեղներ կը յորդէին աչքերէս՝ խառնուելու համար արցունքին հետ մեր փոքրիկ աղջրկան, որ գիշերը կ'արթննար և «Տուն երթանք» ըսելով կուլար, և երբ վատահեցնէինք զինքը թէ տունն էր՝ իր փոքրիկ անկողնիկին մէջ, ա'լ աւելի բարձրածայն կուլար. «Բայց մեր տունը կ'ուղեմ, մեր հին տունը»։

Սակայն, փառք Աստուծոյ, գտայ թէ հաւատքը հետս բերած էի ու տեղափոխութիւնս անոր խախտումին կամ մինչև խակ թեթեւապէս վնասուելուն պատճառ չէր եղած։ Երկնաւոր Հօրս վրայ այն հաւատքս թէ՝ Ան մեզի համար որոշ ծրագիր մը ունէր՝ կանոնաւորապէս կ'աւելնար, և աւելի ընդգարձակ պատեհութիւններով ու պատախանաւուութիւններով աւելի քան երբեք ինքզինքս կախեալ կը զգայի Անկէ։ Այս նորէն «Հնորհքի տեղ նորհք» էր։

Մեր սիրական փոքրիկն Պրիսկիլային մէկ շաբաթէ կարձ ժամանակամիջոցի մը համար մեր տունը գալն ու անցնիլը՝ հատ մըն ալ աւելցուց Աստուծոյ Նախախնամութեան խորհրդալից գործերուն վրայ, զորոնք հաւատքով միայն կրնանք ընդունիլ։ Աստուծ Ինքը ողորմի այն մարդերուն, որոնք անբացատրելին բացատրել կը փորձեն, որոնք մեր երկրաւոր տունէն սիրուած ու կարեւոր մէկու մը առնուելուն մէջ նիւթականէն տարբեր պատճառ մը չեն տեսներ։ Շատեր — և ի՞նչ մեղքս պահեմ, երբեմն ալ՝ ես — կ'ըսեն. «Ինչո՞ւ համար

Աստուած կ'առնէ անոնք որոնց այնչափ պէտք կայ հոս, ու կը խնայէ շատեր զորոնք չպահել ալ կարելի էր ու անոնց վերցուիլը մինչև իսկ բարիք մը պիտի ըլլար։» Չեմ գիտեր : Բայց ես խնդիրին միւս կողմին վրայ կը խորհիմ, երեւակայելով թէ երկինքը ո՞չչափ գեղեցիկ ըլլարու է հոն հաւաքուած սիրական փոքրիկներու ներկայութեամբ : Կը սիրեմ նաև խորհիլ թէ մեծերէն ոմանք, որոնց մասին զգացած ենք թէ աշխարհ չէ խնայած, որչափ մեծ միխթարութիւն պիտի ըլլան երկինքի հրեշտակներուն այնպիսի միջոցներով որոնց մասին տղէտ ենք : Կը դողամ երբ մարդիկ խօսին «անժամանակ մահուան» մը մասին, իր թէ Աստուած կրնար սխալած ըլլալ : Հիմա վստահ եմ ու այն ատեն ալ վստահ էի թէ Աստուած թարմատի, փոքրիկ հոգիի մը պէտք ունէր երբ ինձմէ առաւ իմ անուշիկ Պրիսկիլլաս : Եթէ իր ծրագիրներուն մէջ դիպուածի պէտք բան մը եղած ըլլար՝ զայն չպիտի ընտրէր, որովհետեւ գիտէր թէ զայն շատ կը սիրէինք : Մեր մայրերուն՝ երկար ու օգտակար կեանքեր ասպրելէ ետքը՝ երկնաւոր հայրենիք փոխադրուիլը ընական ու ակնկալելի էր : Շատ գեղեցիկ է տեսնել հանգստան երեւոյթը դէմքերուն վրայ անոնց, որոնք իրենց կեանքի գործը աւարտած են ու վերջին քունը կը ննջին : Այսօրինակ պարագաներու տակ հաւատքը մասնաւոր տագնապ մը չանցներ ընդունելու համար թէ ամէն բան լաւ է :

Բարեկամուհի մը, շատ սիրական բարեկամուհի մը, երկար ճամբրոգութեան մը գնաց, աճեցուն կեանքով լեցուն և վերադարձին շարունակական ծառայութեան յոյսերով ու ակնկալութիւններով

տոգորուած : Հաւատքս իր զօրութեան մէկ մասը կը պարտի այդ բարեկամուհիին յիշատակին : Անոր կեանքն ու մասը ինծի սորվեցուցին թէ հոգերն ու պատասխանատուութիւնները իրու բեռ նկատելու չենք : Ան սորվեցուց ինծի նաև թէ Աստուած իր զաւակներէն ոմանք կը մեծցնէ առանց յօտոց գործածելու : Աստուած միայն զիտէ թէ ո՞ր կերպը աւելի առատ պտուղ պիտի տայ հունձքի օրը : Երբ իմ այս սիրական բարեկամուհիս, որուն կեանքը արեւալոյս եղած էր համակ, անցաւորէն երկնաւոր բնակարանը փոխադրուեցաւ՝ Ափրիկէն իր հայրենիքը վերադառնալու պահուն, գրիթէ առանց հիւանդութեան ու վիշտի, ամէնս ալ ըսինք . «Որչափ յարմար մահ մը իրէն համար :» Բայց անոր պաշտօնը ուրիշ ձեռքերու մէջ մնաց և Աստուած իր զաւակներէն ոմանց միջոցաւ ցուցուց ինծի թէ այդ իմ «յաջորդ գործս» էր : Եթէ որևէ է տեղ ուրիշ որևէ է կին մը կայ, որ ինծի չափ կը խրտչի հանրային պաշտօնէ, Աստուած օգնականը ըլլայ : Իմ կեանքիս մէջ այդ այն ժամանակներէն մէկն էր՝ երբ իրապէս փորձեցի համոզել իմ երկնաւոր Հայրս թէ ես աւելի աղէկ գիտէի : Գոչեցի, ինչպէս Մովսէս՝ հին օրերուն . «Ես ո՞վ եմ» որ ուրիշները առաջնորդեմ : Բայց Աստուած ըսաւ թէ այդ իմ «յաջորդ գործս» էր և ես հետեւեցայ Անոր թեւլազրութեան՝ թէև սկիզբները հոգեկան գերագոյն ջանքերով : Բայց հաւատքը յաղթանակ էր :

Այն տարիներու ընթացքին երբ ես Ամերիկայի իլլուսոյզ նահանգին եկեղեցներուն մէջ այցելութեան պաշտօնով զբաղած էի, սքանչելի առիթունէի իմ Աստուածոյ վրայ ունեցած յոյս՝ ինչպէս

անցաւոր նոյնպէս նաև հոգեւոր բաներու վրայ՝ փորձելու : Տեղէ տեղ ճամբորդելու գործը այնչափ ալ պարզ գործ մը չէ յաճախ և կառախումբերը ժամանակացոյց տախտակիներու վրայ ցոյց տրուած կանոնաւորութիւնը ցոյց չեն տար երկաթուղիի գիծերուն վրայ : Օր մը նստած էի կառախումբը մը , որ որշեալ կայարանի մը մէջ պիտի զուգագիպէր ուրիշ կառախումբի մը , որ այն ալ իր կարգին վիս պիտի տանէր քանի մը մղոն հեռու ուրիշ վայր մը , ուր բանախուելու համար ժամադիր եղած էի : Երկու կառախումբերու միջև միջոց գրեթէ չկար և իմ նստած կառախումբս հազիւ թէ կայարան մտած՝ իմ բռնելիք միւս կառախումբս անմիջապէս մեկնեցաւ : Առանց խնդրածս խորհելու ըսի . «Տէ՛ Աստուած , այնպէս մը կարգագրէ որ կայարանին մէջ ինքնաշարժ մը գտնուի ու ես կարենամ ճամբորդութիւնս շարունակել ու ժողովին հասնիլ ճիշդ ժամանակին »: Ոչ մէկ ժամադրութիւն վրիպեցուցած ըլլալուս մասին հպարտ էի , և այդ ասեղը գտնելուս պէս ալ ինքնաշարժը գտնելուս մասին վստահ էի : Բայց հազիւ թէ կայարան իջայ՝ ձիաքարշ կամ ուրիշ ոչ մէկ կառք կամ ինքնաշարժ կար : Հաւատքս առնուազն զարմանք մը ունեցաւ : Շուրջս նայեցայ և մօտս զըտնուղ մարդու մը ըսի թէ մինչև կէս ժամ մօտի քաղաքը երթալու ստիպուած էի : Մարդը ժապագին նայեցաւ ինձի ու ըսաւ . «Ճիմա կաթ փոխազոր մասնաւոր կառախումբ մը պիտի գայ , կրնաք կաթի թիթեղներուն քով նստիլ ու անով ճամբորդել քանի մը մղոն »: Այդպէս ըրի ու ճիշդ ժամանակին հասայ ժողովին : Այս փորձառութենէն

ալ սորվեցայ թէ զԱստուած միջոցներու մասին սահմանափակելը յարմար կերպ չէ . պէտք ենք Անոր վատահիլ պարզապէս ու Սն պիտի կարգագրէ որ համնինք ճիշդ ժամանակին , եթէ մեր ուշ մնալուն համար գոհացուցիչ պատճառ մը չկայ Իր ծրագիրներուն մէջ : Կը յիշեմ նաև նմանօրինակ ուրիշ փորձառութիւն մը , երբ կառք մը , ուրուն մէջ երկու բարձր պաշտօնեաներ և ես կայինք , կոտրեցաւ գիւղական ճամբոր մը վրայ , քանի մը մղոն հեռու մեր համնելիք վայրէն ու մինք շատ քիչ ժամանակ ունէինք : Չեմ կարծեր թէ այդ անգամուն որշապէս ինքնաշարժ մը խնդրած ըլլամ . և մեր օգնութեան հասնողն ալ ինքնաշարժ մը չէր , այլ գդում փոխազրելու յատուկ զիւղական կառք մը , որուն մէջ իմ մինչև այն ատեն տեսած ամէնէն խոշոր զգումները կային և զոր կը քշէր կին մը որ առնուազն 80 քաշ կը կշռէր : Մեր ճամբորդութեան այդ մասը ամէնէն պատկերալից մէկ ձեւով եղաւ :

«Կրնայ ըլլալ ոչ իմ կերպով ,
Կրնայ ըլլալ ոչ բու կերպով ,
Բայց բոլորն իր բարի կերպով
Տէրը , ինքը , կը պատրասէ :»

Ուրախ եմ որ երբեք յուսավրիպած չեմ Աստուծոյ մասին : Երանի թէ Ինք ալ իմ մասին յուսախար ըլլալու շատ մը առիթներ ունեցած չըլլար : Գիտեմ թէ Ան մեր՝ մեծ կամ պղտիկ՝ բոլոր գործերով կը հետաքրքրուի : Գիտեմ նաև թէ Ան կը փափաքի որ խօսինք Իրեն հետ , ոչ միայն

մեր կարօտութիւններուն մէջ, այլ նաև երբ կը սիրենք զԱյն ու մօտ կը զգանք Անոր:

Եթէ ես աւելի մեծ կոչում չունենայի, ինչպէս նաև պարտականութիւններ, որոնք կաթնաբարձ կառախումբով կամ զգումի կառքով ըրած ճամբորդութենէս աւելի երկարները ընել չըստիպէին զիս, կը կարծեմ թէ կեանքը համեմատաբար աւելի պարզ պիտի ըլլար: Բայց Ներքին Առաքելութեան պարտականութիւն մը գրուած էր վրաս: «Ես կը շրջէի աշխարհն հայրենի,

Ծովիզրէ ծովիզր յար կ'աշխատէի,»

Ինչպէս կ'երգուի մեր ազգային մէկ երգին մէջ: Գիտեմ թէ առանց տեւական ու հաստատուն հաւատքի մը բնաւ չպիտի կարենայի այսօրինակ պատասխանատուութիւններ տանիլ: Բայց իմ հրապարակային կեանքիս ամէն մէկ կէտին մէջ միշտ նոյն սիրելի Աստուծոյս փարեցայ: Զայն միշտ աւելի մօտ զգացի ինծի: Աստուծոյ վրայ ունեցած հաւատքէս ետքը երկրորդը կուգար հաւատքս ու կախումս անոր, որ մօտաւորապէս քսանը ութը տարիններ քովս գտնուեցաւ թէ փոթորկալի թէ արփաւէտ օրերուս մէջ: Եթէ անոր քաջալերութիւնն ու զօրութիւնը չըլլար՝ ես շատ անգամներ ճամբաս չուարած էի: Այն իրողութիւնը թէ ան միշտ հաւատք ունէր վրաս, նմանօրինակ վստահութիւն մը ներշնչեց ինծի, ու ես զգացի թէ Աստուծած ալ վրաս՝ հաւատք ու տկարութեանս համար համբերութիւն ունի: Անզամ մը երբ շատ յոդնած ու յուսահատ էի՝ անոր գրեցի թէ ալ ծայրագոյն սահմանը հասած էի: Անհետեւեալը հեռագրեց ինծի: «Ասհման չկայ, զօ-

րութիւնը հաւատաքէն է:» Ուրիշ անգամ մըն ալ երբ երկար ճամբորդութիւն մը ընելու համար գիշերով կը մեկնէի՝ ան ձեռքի պայուսակիս մէջ հետեւեալ քերթուածը սպրողեցուցած էր:—

«Ասուած պահէ մեզ, ո՞վ իմ սիրական, Այս զիւերն համակ.

Բուք ու փորորիկ ահա կը դադրին, Ու լուսնակն ալ իր դեմքը ժպտագին կը ծածկէ դեկիլ լեռներու ետին,

Մինչեւ ծագէ ալզ

Ասուած պահէ մեզ, ո՞վ իմ սիրական:

Ասուած պահէ մեզ ո՞վ իմ սիրական, Երբ բմբիրն անցնի

Ու զինուին բոլոր վիշտ ու տառապանք Դառնացրնելու մեր այս արրուն կեանի, Օրուան պայքարէն անցնիս անվթանգ

Ու անպարտէլի:

Ասուած պահէ մեզ, ո՞վ իմ սիրական:

Ասուած պահէ մեզ, ո՞վ իմ սիրական, Լոկ մաղքանք մ'է այս՝

Յանախ շատ սրկար, Երբեմն ալ ի զուր, Բայց միշտ կը կրկնեմ զոհ ու անտրիսուր, Միշտ ու ամեն տեղ, ո՞վ իմ սիրտիս բոյր, Երջանիկ ըլլաս.

Ասուած պահէ մեզ, ո՞վ իմ սիրական:»

Այս ճամբորդութեանս առթիւ էր երբ ինքն քինքս գտայ Մեքսիկեան գիւղաքաղաքի մը մէջ՝ կէս գիշերին: Լասձ էի թէ հոն կայարանի պաշ-

տօնեայէն զատ անգլիերէն խօսող չկար, ոչ ալ պանդոկի նմանող բան մը կար, բայց ես պէտք էի երթալ, եթէ ոչ չպիտի կրնայի համակլ նոր Մեքսիկայի լեռները, ուր կը գտնուէին այն բարեսիրական վարժարանները զորոնք պիտի այցելէի: Զգուշաւոր բարեկամներս թելադրած էին ինձի այդպիսի վտանգի մը չենթարկել ինքզինքս, բայց ան որ զիս գերազանցապէս կը սիրէր, թելադրած էր թէ Աստուծոյ գործին համար կ'երթայի, ու վատահաբար Ան պիտի ընէր պէտք եղած կարգադրութիւնը: Ահա այս հաւատքով էր որ կառախումք նստայ ու անկէ ելայ ժամը մէկին ատենները, կէս գիշերին ամէնէն արջնաթոյր մթութեան մէջ զոր երբեք տեսած էի: Կայարանի մայթին վրայ հեռուէն տեսայ մտերմիկ լոյսը լապտերին, գոր կը ծօճէր կայարանի պաշտօնեան որ գէպի իմ կողմս կուգար: Անոր հետ խօսելով տեղեկացայ թէ տուսակ ծախելու տեղին վրայ սենեակի մը մէջ անկողին մը կար ինձի տրամադրելի: Ան թէև հանգըստաւէտ յարկ մը չէր, բայց մաքուր, պատրաստ ու քիչ մըն ալ ասպնջական էր: Այդ առթիւ ալ չմոռցայ Աստուծմէ չնորհակալ ըլլալ: Երբ խցիկին դուռը գոցեցի անկողինին մէջ հանգչելու համար ըսի Անոր թէ վստահ էի որ ինձի համար տեղ մը պատրաստել պիտի տար: Կրնայ ըլլալ որ անհաւատ միտք մը հաւատքի աղօթքներուն տրուած այս մամնաւոր պատասխանին բացատրութիւնը մը պահանջէ: Ես կրնամ տալ այդ բացատրութիւնը: Յաձախ կը պատահի որ անկարող ըլլանք զայդ ընելու: Մեքսիկեան այդ գիւղաքաղաքը զրկուած իմ նամակներէս շատերը կը տարուէին այդ մարդոց

միջոցաւ, որոնք գիտէին թէ ես այդ ճամբով անցնելու ստիպուած պիտի ըլլայի, և այդ նամակներուն պաշտօնական պահարաններուն մէկ անկիւնը «Միախոնարական» նշանակուած կ'ըլլար: Առառն գեռ չմեկնած՝ կայարանի պաշտօնեան ժպտագին եկաւ ինձի ու ըստ: «Դուք տեսակ մը միսինարունի էք, չէ՞»: Երբ հարցուցի թէ ի՞նչէն տարուած էր այդպէս խորհիլ. ան պատասխանեց թէ այդ բառը տեսած էր իմ շատ մը նամակներուս վրայ և անկեղծութեամբ աւելցուց նաև թէ երկու երեք գիշերներէ ի վեր արդէն կը սպասէր ինձի համար: Բայց ես գիտեմ թէ Աստուծած զիս նորէն ապահովութեամբ պիտի պահպանէր եթէ ան մինչեւ իսկ այդ կանխահողակ ազգարարութիւնը զգացած չըլլար իր մէջ: Ես այս իրողութիւնը կը մատնանիշեմ հանդարտեցնելու համար միայն այն անվստահ ու վարանոտ հոգիները, որոնք կը փափաքին՝ եթէ կարելի է՝ բացատրուած տեսնել Աստուծային նախախնամութիւնը:





Դ.

ՀԱԻԱՏՔԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՓՈՐՁԵՐ

ՆՈՒԻ ԻՐՄԱՆ ԵՐԳ



ատանեկուրեան իմ օրերն ուսկի
Քե՛զ նըլիրեմ, Տէր,

Մարմնաւոր ուժն ալ, պարծանեն իմ կեանեիք՝
Իմ խոնարհ նըլեր.

Սուրբ Գործիդ յօժար սիրս կը փափաքի
Էլլալ Քու բանքեր:

Աչքը տեսաւ Քու դեմքրդ գուր համակ,
Լսեցի Քու պատզամ,

Շուրբերուս նրպաւ սեղանիդ կըրակ
Ու ահա կ'երամ

Մոլորեալներու խօսիլ՝ իբր զաւակ՝
Խօսդդ յօժարակամ:

Անոնք կը նստին մահուան շուֆին մեջ,
Մինչ կա՛յ բարի լուր

Թէ պիտի հազնին զգեստ լուսապերն,
Երգեն անթըխուր:

Իբր արքայորդի ապրելով անվերջ՝
Փառքերով անդոյր:

ՏՈՐՈԹԻ ՖԼՐՄԸՆ

Տղու մը համար միշտ յարմար չէ որ կեանքին
կանխագոյն շրջանին յատուեկ անհաճոյ միջադէպի
մը թոյլ տայ կառչած մնալ ընտանեկան շրջանակի
յիշողութեան մէջ, ինչպէս մեր անդրանիկ զաւա-
կին, Տորոթիի մէկ միջագէպը եղած էր: Երբ ան
դեռ փոքրիկ աղջնակ մըն էր՝ ուրախութեամբ փա-
փաքած էր երթալ ու մայրիկին համար գնում մը
ընել: Ան շատ հպարտ ու ինքնավատահ էր թէ
ըսուածները չպիտի մոռնար: Նամակատունէն
թղթատարական քարտեր և անկիւնի նպարավա-
ճառէն ալ նկյէ մը պիտի գնէր: Բաւական տտեն
անցնելէ ետքը տեսայ զինքը որ դէպի տուն կու-
գար ճամբուն վրայ, լճափին մօտ, անտնալով, վա-
ղաթարշամ վայրի ծաղիկներ քաղելով և յստակ
ջուրին վրայ քարեր նետելով ու անոնց հանած
ճողիկիւնի գուարթ ձայնը մտիկ ընելով: Երբ տուն
հասաւ և իր սիրական ծնողքը հարցուցին անոր թէ
ուր են իրեն գնելիք բաները, վախի երեւոյթ մը
նշմարուեցաւ անոր դէմքին վրայ երբ կը պատաս-
խանէր. «Թղթատարական քարտերը մոռցայ ու
նկյէ կորսնցուցի:» Այս միջադէպէն տասնը վեց
տարի ետքն էր որ ան ինքզինքը նուիրեց իր երկ-
նաւոր Հօրը գործին՝ կատարելու համար իրեն
յանձնուած պարտականութիւնները, ինչպէս մե-
րինները երբեմն: Եւ երբ առաջին անգամ կարդա-
ցի իր նուիրման երգը՝ հարցուց ինծի թէ թղթա-
տարական քարտերու և նկյէ միջադէպէն ետքը
այս գրած երգով իր յանցանքի հաշիւը փակուած
կ'ըլլա՞ր:

Կարծեմ իմ բարեկամներէս ոմանք իսորեցան
թէ իմ հաւատքս պիտի տկարանար ու գեղեւէր

երբ անոր կոչում եղաւ իրեւ միսիոնարուհի մեկնելու աշխարհիս ծայրագոյն մէկ երկիրը։ Շատեր կըսէին։ «Թողուլ որ Սրբագրական անապատի մէջ անոր կրթութիւնը անօգուտ կորառուի», շատ մեղք է շիտակը։ «Հոս, հայրենիքի մէջ միսիոնարական գո՞րծ կը պակսի։» «Ճիշտ մեր իսկ քաղաքին մէջ ի՞նչ մեծ պէտք ու կարոտութիւն կայ։» Բայց այս հարցումները իմ հաւատքս կը փորձէին։ Աստուած միայն գիտէ թէ ո՞րչափ կը սիրեմ իմ հայրենի երկիրս և մեր աստեղազարդ դրօշը, և թէ մեզի՝ իրեւ ընտանիք՝ ի՞նչպէս ազդած են կարոտութիւնները մեր այս մեծ քաղաքին։ Զայդ անոնք միայն կընան հասկնալ, որ գիտեն թէ ի՞նչ արժած է մեզ այն նուիրումը զոր ունինք սիրական, բաղձալի մեր այս քաղաքին համար։ Բայց աշխարհս կըոր է և Աստուած կ'ուզէ որ ան ամբողջութեամբ փորկուի իրեն համար։ «Վասն զի Աստուած այսպէս սիրեց աշխարհը,» անոր իւրաքանչիւր մատնաշափը, որ իր միածին որդին տոււաւ անոր Փրկիչը ըլլալու համար։ Մենք չէ որ պիտի որոշենք թէ ո՞ւր պիտի ապրինք։ Մենք Անորն ենք, ու ինքն է որ գիտէ թէ մենք ո՞ւր աւելի աղէկ կընանք ծառայել իրեն, Մ'իշկընի լիճին թէ Պարսկական Ծոցին մօտ։ Իսկ գալով վատնուած կրթութեան ինդրին՝ որ և է գոլէճէ մը տրուած մագիստրոսութեան աստիճանը ի՞նչ արժէք ունի, եթէ բոլոր դարերու ամենամեծ Մագիստրոսին ծառայութեան չի գործածուի։ Թէ Սրբիա ճամբէ դուրս վայր մըն է, այո՛, բայց ես կը սիրեմ խորհիլ օրինակին վրայ Անոր, որ անապատը գնաց հարիւրերորդ ոչխարը գտնելու համար։ Եթէ Տէրը այն առ խոր-

հեցաւ թէ կ'արժէր, Անոր հետեւողները հազարինը հարիւր տարիներ ետքը որ և է ճամբու համար խորհելու չեն թէ շատ գերբուկ է կամ շատ մենաւոր։ Երբ իմ զաւակս հեռաւոր երկիրը փոխադրող շոգենաւը նիւ Եորքի նաւահանգիստէն մեկնեցաւ՝ գիտէի թէ հաւատքս զօրաւոր ու հաստատէր, չնորհակալ եղայ Աստուածէն որ անգամ մըն ալ իր հրեշտակները ձեռքերուն վրայ վերցուցին զիս, որպէս զի չըլլալ թէ ոտքս քարի զարնեմ։

«Ի՞նչ ըսփոփանք ինձ համար, Տէր, Որ կեանի մէջ Դուն հետքս ես. Քայլ մը անդին ես չեմ տեսներ, Բայց ուրախ եմ որ Դուն զիտես։

Դժուար հարցեր միտքս բոլոր Կը յոգնեցնեն, Տրգիտ եմ ես, Իսկ Դուն հաստա, բարի, իրզօր, Դատ ուրախ եմ որ Դուն զիտես։

Պատաւորներն հոս չեն արդար, Վընիոն անոնց վրդովէ մեզ. Քեզմո՛վ ունիմ հանգիս, դադար, Քեզ վսահ եմ, զի Դուն զիտես։

Մըսերիմներ մեր երկրաւոր Ցանախ շատ բան կ'ընեն անեն, Բայց վայելք, վիշտ մեր սիրտին խոր Դուն ես տեսնող, զի Դուն զիտես։»

1910 տարուան գարնանամուտի կիրակի առաջու մը մեր եկեղեցին մէջ քարոզ մը խօսուեցաւ հետեւեալ բնաբանին վրայ .— «Երանի թէ կարող ըլլայի գտնել զանիկա» : Սքանչելի քարոզ մըն էր , բայց սիրտիս մէջ խորունկ փափաք մը արթնցաւ անոր շարունակութեան համար , ու ինդրեցի քարովիչն որ հաճի յաջորդ շարթուն քարոզել նոյն գլուխին մէջ քիչ մը անդին գտնուող հետեւեալ բնաբանին վրայ .— «Խոկ անիկա զիտէ իմ ճամբաս , Երբ զիս փորձէ , ոսկիի պէս պիտի ելլեմ» : Կարծես թէ այդ ինձի համար նախապատրաստական գասախօսութիւն մը եղաւ : Աստուած եկած էր ինձի շատ մը տարբեր փորձառութիւններով , բայց ոչ այնպէս ինչպէս կու գայ մէկը փիզիքապէս փորձելով երբ անոր Ցաւ կը զրկէ : Վերոյիշեալ քարոզիչն քանի մը օրեր ետքը՝ ջինջ երկինքին յանկարծ արձակուող շանթի մը պէս ծանր հիւանդութիւն մը յարձակեցաւ վրաս , երբ նահանգային ժողովէ մը տուն կը վերադառնայի : Մահճարձ կառախումբի այդ երկար գիշերուան տագնապը բնաւ չեմ կրնար մոռնալ , երբ փոփոխակիօրէն սիրելի Աստուծոյս կը փսփսայի տունը գտնուող սիրելիներուս անունները : Թէեւ այդ յանկարծական ու անծանօթ ցաւէն զրեթէ յիմորացած՝ բայց նորէն ալ միտքս բաւական յստակ էր այդ մթութեան մէջ Աստուծոյ պատգամը ըմբռնելու համար : Ինձի այնպէս թուեցաւ թէ Ան իր սիրով կը փորձէր ներկայացնել ինձի Եր պատգամաբերներէն մէկը — Ցաւը : Ան իմ հաւատքս փորձած էր Ուրախութեան , քաղցր Վիշտի , Մատահոգութեան և Պատասխանատուութեան , ինչպէս նաև Բարօրութեան

փորձառութիւններով . ու հիմա կ'ըսէի ինձի .— «Զաւակս , կ'ուզեմ որ Ցաւին հետ ալ ընտելանաս» : Երբ յօժար ինքնամոռացութեամբ մը տչքերս գոցեցի հիւանդանոցի գործողութեան սեղանին վրայ՝ կ'ըսէի . «Անիկա զիտէ իմ ճամբաս» :


Կը ցաւիմ այն մարդերուն վրայ , որոնք Ցաւին կը նային իրեւ թշնամիի մը , և կը զգան թէ պէտք է պայքարին անոր գէմ : Կ'ընդունիմ թէ ան մութ ու արտաքնապէս վանողական է . սակայն նոյն ատեն կարելի է անոր հետ վարուիլ ոչ թէ իրեւ թշնամի , այլ իրեւ բարեկամ մը : Գիտեմ թէ իմ Երկնաւոր Հօր կողմէն ոչ մէկ սխալ տեղի ունեցաւ՝ երբ Ան զիս իմ բարեկամիս՝ Ցաւին՝ Ներկայացուց , Ցաւին , որ զիս մինչև Ստուերի Զուրին խորը իջեցուց : Որովհետեւ երբ ես գողգոջուն միաք-բարովլ մը ըսի անոր՝ հասկցայ թէ անոր կը պարտէի Ցիսուսի հետ ունեցած այդ ջերմիկ մտերմութիւնս՝ զոր նախապէս ունեցած չէի երբեք :

Ճիշտ տարի մը ետքն էր որ տեղի ունեցաւ իմ կեանքիս գերագոյն փորձութիւնը : Բան մըն է կենալ հանդարտօրէն և զիտել մեկնումը այն շուգենաւին որ սիրական զաւակդ կը սանի հեռաւոր երկիրներ , ուրիշ բան է նորէն հանդարտութեամբ զիտել շատ սիրական փոքիիկ զաւակներու երկնաւոր նաւահանգիստը մեկնիլ՝ երբ զիրենք կոչած է Մեծ Նաւապետը : Բայց ա՛ն , շա՛տ աւելի տարբեր խնդիր է՝ երբ երկնաւոր կոչը կուգայ՝ երջանիկ ամուսնութեամբ մը հոգիիդ հետ կապուած սիրական կեանքի-ընկերդ առյաւէտ հեռացնելու համար աչքերէդ : Հաւատքը պիտի կարենա՞ր տանիլ այս փորձութիւնը . նոյն այդ հաւատքը որ հաւա-

տարիմ գտնուեցաւ կեանքի բոլոր ուրախութիւններուն մէջ, նոյն հաւատքը, որ տարուէ տարի աւելի զօրացաւ, և որ որոսումէն վախս դադրեցուց, և մտիկ ընել տուաւ ինծի սա անուշ խօսքերը. «Մի վախնար, աղջնակս, հայրիկդ է» Այո, նոյն այդ հաւատքը, որ կարելի ըրաւ խաղաղութեամբ դիմագրաւել մահը տարի մը առաջ, անվախ և վստահ այն ապահովութեան վրայ թէ «Անիկա գիտէ իմ ճամբաս»: Աստուած միայն գիտէ այն ամէն բաները, որոնք կ'անցնին մարդկային սիրտէն, երբ ան կը քալէ այս գերագոյն տագնաւպի ճամբան, Աշխարհս լուռ ու չատ հեռու կը թուի: «Հաստատ միտքը կատարեալ խաղաղութեան մէջ կը պահես, վասն զի քեզի կը յուսայ:» Ես աստուածաբանութիւն չեմ գիտեր, հաւատքի մասին իբրեւ տեսութիւն ալ բան մը չեմ գիտեր, բայց սա մէկ բանը գիտեմ թէ Աստուած էր որ կարելի ըրաւ ինծի հանդարատութեամբ և վստահութեամբ տանիլ այն տեսակ մը մենաւորութիւնն ու մտահոգութիւնը՝ զորոնք ուրիշ կերպով տանիլ անկարելի պիտի նկատէի: Հրաշքի օրը անցած չէ: Կարօտագին զգացումներ կը յորդին սիրտէս հանգէպ այն կիներուն, որոնք ամուր կինալու համար հաստատուն կուռան մը չունին, ոչ ալ հաւատք ունին փոթորիկին տոկալու համար: Շատ դիւրին է թողուլ մարդկային բնութեան իր կերպը՝ թոյլ տալով որ ան հոգեւին ողբայ կորուստի այն ահաւոր զգացումին վրայ, որով միայն կը կարծէ դիմագրաւել ապագան: Բայց Զայնը կ'ըսէ. «Հանդարատ կեցէք ու ճանցէք որ ես եմ Աստուած»: Եթէ թողունք որ Ան օգնէ մեզ, պիտի տեսնենք

թէ, «Անիկա է յոգնածին ուժ տուողը, ու կարութութիւն չունեցողին շատ զօրութիւն հասցնողը»: Եթէ ճանչնայի բարեկամ մը, որ իմ ապահովութեամբ անցած մէկ գետիս վտանգաւոր մէկ հունին կը մօտենար, չպիտի փորձէի բացատրել երկրաբանական կազմութիւնը այն ժայռերուն որոնց վրայ ոտքերս կը կենային: Բայց պիտի ըսէի թէ գիտեմ որ այդ ժայռը հաստատուն պիտի պահէ ոտքերդ, որովհետեւ իմս պահեց: Այդ չպիտի խախտի քու ծանրութեանդ տակ: Բացարձակապէս ամուրէ, մի վախնար:» Իմ՝ կնոջ հաւատքս կը ստիպէ վիս մատնանիշել բոլոր կիներու Յաւիտենական Վէմը, իրուեւ միակ վստահելի ու ապահով վայր, եւ ինդրել անոնցմէ որ Անոր վստահին, երբ մինչեւ իսկ չեն ըմբռներ:

Երանի թէ կարենայի սահմանել զայն — իմ կեանքիս խորերուն մէջ, իմ անձէս անջատ այն սքանչելի բանը զոր հաւատք կը կոչեմ — այն տեւական ուժը, որ աչքերս արտասուելէ և ոտքերս գայթակղելէ կը պահէ: Ես միայն չնորհակալութիւն կը յայտնեմ Աստուծուս անոր համար, նորէն ու կրկնակի չնորհակալութիւն, այո իմ սիրելի Աստուծուս, «որ իմ իրեն աւանդած բանս կրնայ պահել մինչ այն օրը» երբ հաւատքը՝ տեսողութեամբ, յոյսը վայելումով պիտի վերջանան, և սէրը՝ այս ամէնէն մեծը՝ պիտի մնայ յաւիտեան:



2643



ՀՀ Ազգային գրադարան



NL0029565

Հետզինեսկ լոյս կը տեսնեն
Վերաշինութեան Մատենաւարի հիմքեւեալ բիւերը
Թիւ 2 ԶՈՒՏ ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ
Թիւ 3 ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ

Գիւ 25 դահեկան